

ՏՐԱԿՏԱՆԻ ՏՐԱԿՏԱՆԻ

ՕՐԱԳԻՐ

Գաղափարական Գաղափարական և Գաղափարական

ՆՈՒՄՅՈՒՆ 75 :

ՅՈՒՆԻՍԵՒՆ

ՄԱՐՏԻ 27 1842

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

18-23 Փետրվար :

Ներքինիս շահեաւոր փոփոխութիւնները կը շարունակեն զարկուել լուրեր բերու Տէրութիւնը, սակայն հասարակութիւնը տակաւին բան մը չիմացաւ առ լուրերէն . կըսուի թէ հրաման եղաւ յիշեալ շահեաւորները որ պատրաստ կենայ վերջոյն Վարդապետի գաւառները :

Բարձրագոյն Գրան պաշտօնատարները մեծ փութով զբաղեալ են կարգի գնել այն պատուէրները որ պիտի տրուին միջերեսներուն և ակադեմիկներուն : Կերևոյ թէ առ զորքը շուտով պիտի աւարտի . որովհետեւ նոր պաշտօն առնողներուն որ Մայրաքաղաքի մէջ կը գտնուին, հրամայ եղաւ որ պատրաստութիւն տեսնան թիչ օրէն իրենց տեղը երթալու :

Քանի մը տանէ ՚ի վեր կը հաստատուն թէ Վորին Ուեհն փառութիւնը հրաման տրուած է որ վերադառնան շինել աշխարհական Գրան նախնի պարտքը՝ որն որ քանի մը տարի առաջ էրեցաւ : Բրգէն սկսեցին առ բնակարանին շինութեանը համար հարկուելու եղած նիւթերը պատրաստել, և անանկ պիտի շինել կըսեն որ կրակէ ալ ապահով ըլլայ :

— Տէրութիւնը սկսաւ իր ծախքովը հոգ տալ

նիւ Սիւլէ յմանիլ քովը եղած յիմարանոցին (Թիմարխանէն), մէջ բարեկարգութիւն մտցունելու և Երուսաղիմ յիմարանոցներուն համեմատ : Կըսուի թէ ասոր մէջ ՚ի զորք պիտի զըրուի այն դիւանները՝ որ մօտ առնեն իւր Երուսաղիմ մէջ հասարակ այն խեղճերուն աղէտալի վիճակը թիւթեցնելու համար :

— Կըսուի թէ աստեանին խնդրանքը կառավարութիւնը մէկ տուրք մը հաստատեց ան հըրամանագիրներուն՝ որ Վաղարշապատ հոգաբարձուն կուտայ Վնասուելու և Վուսէլի գացող ճամբորդներուն . առ տուրքին որքան ըլլալը դեռ յայտնի չէ :

— Օտեսայի նամակները յունվար 16 թիւով կը ծանուցանեն թէ հըրկէ մը պատահելով այն քուրքը, մէկ մեծ տուն մը էրեցաւ՝ որուն տէրը յոյն վաճառական մըն է, նաեւ քանի մը մթերանոցներ և խանութներ որ նոյն տանը մօտն էին . բոլոր առ վնասներուն զուտարը կը հասնէ կըսեն 80,000 ռուպլի :

— Կըսուի 18 ին հիւնուացոյ գեսպանը՝ Մամբրուդըրտաթօ, կուտանդուալիս հասաւ :

ԶՄԻՆՈՒՆԻՒ

Փարս կողին զրեթէ յոյն ասպատակներուն (խուրաններուն) ասպատակարանը եղած է հիւ

մակ, որովհետեւ բնակիչները համարձակ պաշտպանութիւն կընեն առ կերպ շարագործներուն՝ որ իրենց գողցած բաներնին առ կողին մէջ ապահով կը վաճառեն : Բնցածները Վաստանթին Վրուլուս անուն հաշակաւոր ասպատակը շատ բան ձեռք ձգելով փարս գնաց որ հոն տեղ վաճառէ գանձեր . բայց Գաղղիացոյ և Հունաց հիւսապտաները առ բանը իմանալուն պէս Մ. Վասիւս ծովապետին իմացուցին որ անմիջապէս հրաման ըրաւ թէ Վաղարշ շահեաւոր փարս երթայ և հարկ եղած միջոցները բանեցընէ մինչև որ ձեռք իյնայ յիշեալ աւաղակը :

Շահեաւոր փարս հասածին պէս Վրուլուսինքը զինքը պահեց բնակիչներուն ձեռնտուութեամբ . նաեւ պետք տեսնալով որ ժողովուրդը դէմ կը կենայ, քանի մը թիւով արձակեց կողին վրայ և քանի մը նաեւ ինն պոստ, անատներ փարսացիք ակամայ ձեռք տըլին Վրուլուս նաեւ պետք նմանապէս անոր ընկերներն ալ . հիմայ այս գոյերը շահեաւոր մէջ բանտարկեալ կը կենան և Վասիւս ծովապետը պիտի խրկէ գանձեր Սիրայ, որ դատվին :

Կրիտացի տաճիկ վաճառական մը, որ մեծ յէզըր խանը կը բնակէր, անցած շաբաթ օրը առաւ ատուն իր սենեկին մէջը սպաննած դտան . քաղաքիս

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԵՐ

ՀԱՐԱՆՈՑ ՊԵՏՄՈՒԹԻՒՆ

Վախիլէնի Պօնափառութի :

Նոր ծնունդը, աշխարհակալութիւնը, ձախորդութիւնը ու մահը :

Պօնափառութի նախահարքը Պորտիացի էին, որոնք քաղաքական պատերազմներու փոփոխութիւններէն ստիպուելով գլուխն առին Վոսսիքա կողին գացին ու բնակեցան Վոսսիքա քաղաքը . ուր սեղ հարուստ գերդաստաններու հետ խնամութիւն ընելով շատ անւանի եղան :

Համին 1757, փաստաւ փասին ծեծի կանչեց Վոսսիքացիները Նինիվիդներուն դէմ, անոնց տերութիւնը կործանելու համար : Ետը Պօնափառութի, Վախիլէնի հայրը, առ պատերազմին մէջ մեծ օգնութիւն ըրաւ անոր . Կէրիցիա Ուսուլինի իր կնիկն ալ որ ան ժամանակի կնիկներուն մէջ երեսել էր գեղեցկութեամբ, միշտ կընկերանար ձիով իր երկանը հետ, պատերազմի վտանգներ

բուն մէջ : Վոսսիքա աղաբերքի ցաւէն բնուելով Վոսսիքա քաղաքը, ուր սեղ գարձեր եկեր էր Վոսսուածածնի Վերափոխման տօնին ներկայ գանձուելու, նոյն օրը 15 օգոստոսի 1769, հաղիւ թէ ժամանակ ունեցաւ իր տունը մանալու, ուր հասնելուն պէս ծաղկանկար կարպիտի վրայ աղայ մը բերաւ, որ Վախիլէնի կոչեցաւ :

Վախիլէնի իր աղայութեան հասակին մէջ զարմանալու արժանաւոր բան մը չի ցըցուց, ինչպէս որ կը պատմուի երեսելի մարգիթներուն վրայով . ու ինքը կըսէր իրեն համար . « Կո մէկ կամակոր ու հետաքրքիր աղայ մըն էի » :

Վախիլէնի կերակուց թէ առ երկու պակասութիւնները չէին կրնար ծածկել հանձարեղ մարգիթներուն առջին, անոր սքանչելի կատարելութիւններուն նշանը . վասն զի Վախիլէնի իր հօրեղբայրը, նախագուշակելով անոր փառաւոր բախար, կըսէր գեղաստակ աղայը Ետը Պօնափառութի, որոնք իր մահուան անկողինին չորս դէշարուած էին . « Ետուտ է հոգ ունենալ Վախիլէնի վրայ . ինչու որ անիկա իր ձեռքով պիտի բարկաջողութիւն ունենայ : Հոգսէպի դուն գերդաստանին անդամնիկն ես, բայց Վախիլէնի անոր զըլին է . լուս միտքդ պահէ ըստմա » :

1779 ին Ետը Պօնափառութի Վոսսիքայէն Վերափախ իր կրակով իր բնակարանը, հետը տարաւ նաեւ իր որդին Վախիլէնի որ 10 տարեկան էր, նմանապէս իր աղջիկը Վախիլէնի անունով . սուրբ Վախիլէնի օրիորդաց զըպրատունը գրաւ աղջիկը, ու Վախիլէնի Պրիէնի զննորական վարժարանը . ուր տեղ երեսելի եղաւ իր մեծ փութով ուսման մէջ, ու իր ստ բարքով : Միշտ մասնաձեռններու հետ ըլլալով ու առանձնութեան սիրող, զրեթէ մեծաւ մեծ խորհուրդներով կը տանջուէր, ու իր զբօսական խաղերը անգամ իր սրտին յօժարութիւնները կը յայտնէին ձիւնէ պատեղներու բերգի կը շինէր ու կը բարձրացընէր իր ընկերներուն հետ գպրատան գաւիթը . ու ասանկ պատերազմական բոլոր խաղերուն մէջ՝ ուրիշներու վրայ հրամայելու յօժարութիւն մը կը ցըցունէր :

Ինչուան տանը չորս տարու Պրիէն կեցաւ : 1783 ին Մ. Վերափառ, զննորական վարժարաններուն վերակացուն արտօնութիւն տըլաւ անոր իր չափահաս տղ մը, որ քննելի ու փարիզու զննորական վարժարանը մանայ . բայց որովհետեւ միայն պատմութեան և մաթեմատիկական ուսմունքներուն մէջ առաջ գացեր էր, անոր համար Պրիէնի կրօնաւոր վարժապետները ուզեցին որ

կառավարիչը հարկաւոր եղած քննութիւնը ըրաւ . ուսկից իմացվեցաւ թէ ինքըրկնքը՝ սպաններ է սա զժբազդ մարդը , յուսահատութենէ մը շարժելով :

Իզմիրու հայոց ժողովրդեան թիւը 3000 հոգիի շարի է . 1840 էն մինչև 1841 , ութսունը մէկ հոգի մեռեր է , 160 հոգի ծներ է , ու 27 հարսնիք է զեր է : 1841 էն ինչուան այսօր 130 անձինք մեռեր են , 146 ծնած են ու 34 ամուսնութիւն եղեր է : Երժան կըհամարինք ծանուցանել թէ ամուսնութեանց շատը մօտ ատեններս եղաւ , ուստի սա պատճառաւն է որ անցած տարւան ծնունդը քիչ է :

Նախընթաց տարիներուն նայելով՝ սա տարի խիստ շատ հարսնիք եղաւ . ու կը յուսանք թէ սա կէ ետքն ալ սա յաջողութիւնը պիտի շարունակելի :

Երջարուայ Երարատեան 72 թիւին մէջը աւելի ունեցանք գովաբանելու Մոլտովայի հայերուն ազգասիրութիւնը և ուսումնասիրութիւնը , ուստի մեր գրածներուն ալ աւելի հաստատութիւն տալու համար՝ այս անգամ կըհարատարակենք անոնց դարձատուններուն բարեկարգութեանը վերաբերեալ հրատարակուող Վորին Բարձրութեան Մեքայէ Կրկն կորովից Սթուրգա իշխանին նոյն նահանգի , և ուրիշ յայտարարական գրուածներ . որոնք շայկագեան Հոգաբարձութիւնը Մոլտովայու պատիւ ըրեր են մեզ յուղարկելու :

Եւալ բնակող հայոց հասարակութիւնը 1840 մարտի 1 ընդհանուր ժողովք մը ըրած են , ուր տեղ միաբան հաճութեամբ ազգային կարգադրութիւն մը հաստատեր են 70 յօդուածով : Հետոյ հինգ հոգի ընտրեր են երևելի ու արժանաւոր անձինքներէն . որոնց չորսը հոգաբարձու , ու մէկը երեսփոխան կարգեր են : Հասարակութիւնը սա յարգի ազգասէրներուն յանձնէր է ազգային կառավարութիւնը , տալով անոնց կատարեալ իշխանութիւն որպէս զի կարող ըլլան հարկաւոր բարեկարգութիւնները գործքի դնել . նախ պայծառ պահելով եկեղեցիները և կեդեցիները Հայաստանեայ ծէսին համար : Երկրորդ՝ հաստատելով հայկական ուսումնարան մը արժանաւոր բարեկարգութեամբ . երրորդ՝ ազգին մէջը եղած ու ըլլալու վէճերը ազգասիրաբար վերջացունել , ու եղբայրսիրութեան և միաբանութեան եւանդը շտոյցնելու հոգ տանելի : Չորրորդ՝ խնամք ունենալ ան կողմերը ճամբորդութիւն ընող հայոց եկեղեցականներուն , նմանապէս օտար ու բնիկ ազգաներուն :

Հօժարամիտ սրտիւ կըծանակենք հոս աղնուամեծար յարգի հոգաբարձուներուն ու երեսփոխանին անունները . որոնք են աղայ Մկրտիչ Պըլքը լեանց , աղայ Կարապետ մահոտի Թադէոսեան , աղայ Վրիգոր Վէստի , և աղայ Կղզաղար Տէր տէրեանց երեսփոխան : Որոնց գովելի ազգասիրութեանը վրայ յորսնինք հաստատ է , թէ անխնջ պիտի աշխատին հայրենասիրաբար ալ աւելի ծաղկեցունելու ու հաստատ պահելու Մոլտովայու հայոց բարեկարգութեան կանոնները . որով անշուշտ վերին Նախախնամութիւնը պիտի վարձատրէ զանոնք :

Որոշմութեամբն Եստուոյ մէք Մեքայէ Կրկնորի Մեքայէ , Ստուրգա իշխան նահանգիս Մոլտովայու :

Ինչպէս որ համըրը գրելուց կըսեպի իր անձին վերաբերեալ վայելչութիւնէն , որու մէջ հաստատած է զնա ամենակարող Ստեղծողին ձեռքը , աւանկ ալ բարոյական անձն կամ քաղաքական մարմին չեն կրնար ըլլալ անոնք՝ որ թէպէտ մէկ տեղ կը բնակին , բայց բնաւ մէկըմէկու բարեբարութիւն և օգուտ չեն ընէր իրենց բնական վեճակին բարելաւութեանը և ապահովութեանը համար : Եւոր համար ինտոր որ մարդուս բոլոր անգամները իրաւունք ունին հաւասարապէս մասնակից ըլլալ գործարարաց գործքերուն , նմանապէս ամեն կողմերը զլու նըւոյ մարդիկ պարտին մասնակից ըլլալ քաղաքական բարեբարութիւններուն՝ որ մարդուս կրկին

երջանկութեանը կրկնաբերին :

Մեր իշխանութիւնը՝ կառավարութեան օրինաց սկզբունքներուն նայելով , որ սահմանված են հասարակութեան յաւաքողիմութեանը համար , որ Քմենաբարձրեալը մեր հոգաբարձութեանը յանձնեց զանոնք , անանկ որ միատեսակ ուսմունք մը տրբի անոնց քրիտոնէական և բնիկական լուսաւորութիւնը առաջ տանելու զխոստումութեամբ , աղէկ տեղեկանալով ուսմունքներու Հոգաբարձութեան տրեւած ծանօթութեանը 22 հոկտեմբեր առաջիկայ տարւոյս , կիմանանք թէ մոլտաբաղաբար Հայոց հոգաբարձութիւնը Հոկտեմբեր 8 - իր պերտագրով կըլինող որ իրենց՝ ազգային վարժարանները՝ ուսմունքներու Հոգաբարձութեան տակը ըլլան . ու միջնորդութիւն կընէ ՚ի գործ դնելու համար վերայիշեալ խնդիրը , որպէս զի ան դպրատուններուն հաստատութիւն տրեւող հրովարտակ մը տանք : Ուստի մեր իշխանութեամբը կըհաստատենք հետեւեալ կանոնները :

1. Նա ուսումնարանները՝ համաձայն ըլլան Մոլտովայու ընդհանրական ուսմունքներուն , և հընազանդ գործակալութեան , և յետոյ մասնաւոր կարգադրութեան մը հետեւին որ Հայոց հաւատքին վարժապետութեանը համեմատ պիտի ըլլայ , ու նաև վերաբերութիւն պիտի ունենայ բարոյական և քաղաքական սկզբունքներուն , որ մեր իշխանութեան երկրին մէջ հասարակութեան և ազգային ուսմունքները կրկնեն :

2. Հոգաբարձութիւնը պիտի ընտրէ յիշեալ հայոց դպրոցներուն վերատեսուչը , ոյն որ հոգաբարձութեան հաստատելով պիտի հետանգի աւնոր ուրիշ տեսուչներուն պէս , և պիտի կատարէ իր սրտոնքը ինչպէս որ կըպահանջէ Երկրակառն օրէնքին կարգադրութիւնը , ու իրեն տրեւած մասնաւոր պատուէրներուն համեմատ :

3. Տարին անգամ մը՝ ուսումնական գործակալութիւնը պիտի քննէ սա վարժարաններուն եկամտից և ծախքերուն զուտարը , որ օգտակար եղած բարելաւութիւնները հաստատելին :

Մէկ տարի ալ քովինին մնայ , որպէս զի լատիներէն լեզուն աղէկ մը կատարելագործէ : “ ՂԷ , ըսաւ Մ . Վերաբեօ , ես մէկ եւանդ մը կըտեսնամ սա պատանին իմ փայ , որն որ շատ քիչ ատենին մէջ պիտի բորբորի ” :

Պօնափառ թեւա Վարդի վարժարանէն , առաջին մասնութեան թիգոր (միահեմախ) ըլլալով իջ գասրնիկներուն մէջ : Իր վարժապետներէն մէկը ասանկ ըսեր էր անոր համար : “ Վրտսիբացի է ազգաւ և բարքով , շատ առաջ պիտի երթայ թէ որ պարագաները օգնելու ըլլան իրեն ” :

Սեպտեմբերի 1 ին 1785 , երկրորդ անգամ կառուցեան պաշտօնը սա աւ Վա Վերի թեոգանօթներու գնդին , ու շատ չի քըշեց առաջին տեղակալ կարգեցաւ Ստեղծողի պարագագահ գորբերուն գնդին : Վեա տասնընօթ տարեկան չեր երբ որ սա պաշտօնը սա ա :

Երկու տարիէն ետքը՝ ճամբորդութեանը մէջ դէպի Վարդի , տեսաւ հասակաւոր արբան Սեյնալ , որու խրոկած էր իր մաստիկըրը առջի երախայրին , այսինքն անտրակ մը Վրտսիբացի պատմութեան : Վա արբային առաջադրութեամբն էր որ Վրտի ճեմարանը հեռեկալ խընդիրը ըրաւ . թէ “ Վրտնք են այն սկզբունքները և կանոնները որ պէտք է տակ պարզկանց միտքը ձգել , երջանիկ ընելու համար զանոնք սրբափ որ կարելի է նէ ” : Վախօ-

լեոն ասոր պատմականը տրեւա ստանդ ճանչցրնելու զինքը , ու վարձք ալ առաւ :

Համին 1789 , երբ որ Վաղարայի սպարապետութիւնը ծագեցաւ , Պօնափառ Ստեղծող էր . բազմութիւն “ օգնիչներու ” միաքերին գրած էին որ Վաղարային հեռանան . բայց “ Վախօլեոն անոնց հետ միաբանեցաւ որ ապստամբութեան կողմը բանեցին : Եւտաներ սխալ իր անձը ու կեանքը Վաղարային նուիրել . 1792 , յունվարի 25 էն ՚ի վեր՝ թեոգանօթաձիգ զինուորներու հրամանատար էր . ետքը ժամանակաւոր զորապետութեան պաշտօնը առաւ Վրտսիբացի մէջ ժողովրած գնդին , ինչ ատեն Վաղարային նորէն բացած էր անկախութեան գրոշը : Վախօլեոն ելաւ գնաց իր հայրենակիցներուն դէմ , որ երթայ բնադատել զանոնք գաղղ իացեց ազգին հետ մէկ ըլլալու . և թէպէտ իր բոլոր ընտանեացը աքսորելու վճիռը սա ա , որոնց ստացուածքները աւարտութեան ու հրկիզութեան զոհ եղած էին , այսու ամենայնիւ կը պատուէր զանոնք , որոնց զխոստումեանը գլխովին դէմ կեցած էր . վասն զի Վաղարային Վաղարային որ գաղաուկ կը զանոր Վրտսիբացի կըլին Սեմ Վրտանիայի տերութեան տակը անցրնելու , կըսէր “ Վախօլեոնի համար . “ Վախօլեոն ասարքը հին ժամանակի դիւցազուններուն կընմանի .

Պատարագոսի պատմած մարդիկներուն մէկն է ” :

Վախօլեոն իր ընտանիքը Վալեոնի շրջակայ տեղանքը բնակեցրնելէն ետե , Վարդի գնաց . ուր տեղ միապետական իշխանութիւնը խափանեւած էր , ու ազգային ժողովը կըտրէր : Բայց իր խորագիտութեամբը աղէկ հասկեցաւ թէ ինչ ստիկալի բաներու հարկաւորութիւն ունէր սա երևելի ժողովը : Ուստի երբ որ Վաղարայի հարաւային կողմը իրկուցաւ բանակի մը հետ՝ որու կըհրամայէր Վարդի զօրապետը , այն անգի ապստամբութիւնը զսպելու համար՝ նոյն քաղաքական պատերազմին մէջ գիր մը հրատարակեց , որով շատ աղէկ կըհաստատէր թէ Վաղարայի ապստամբութիւնը ու ընկերական վեճակին վերաբերեալ նորոգութիւնը՝ այն կարգադրութիւններէն կախեալ է , որ սկսեց որ ըստ օրէ առաջ երթալ :

Վալեոն քաղաքը՝ որ թաղաւոր հրատարակեց Վրի ժէ , անգղիացի Հուս ծովապետին անձնատուր եղած էր : Պօնափառ երկրորդ հրամանատար անկանեցաւ սա քաղաքին պաշարման համար եղած թեոգանօթներուն , համարէն զօրապետին իշխանութեան տակը : Երբ որ իր տեղը հասաւ , սեպտեմբերի 12 ին , անխնամ գտաւ բանակը . բայց վեց շաբթուան մէջ ամեն բան հոգաց իր պանչելի գործուէութեամբը :

4. Հայոց հողաբարձութիւնը անանկ կերպով մը կարգի դնէ աս վարժարաններուն եկամուտները՝ որ բաւական ըլլան տարեկան ծախքերուն . ստացուածքները Վկադեմիայի ստացուածքներէն որոշ ըլլան , և 'ի գործ զբաղին միայն աս կարգադրութիւնները պահելու համար . և հողաբարձութիւնը ջանք ընէ էվելցունել զանոնք , որով բարելաւութիւններն ալ էվելնան :

5. Աս դպրոցներուն մէջի ուսմանը բաժնըին նահանգիս մայր ուսումնարանին համեմատ . ան պատրաստողական դասատուն , և ք . բարձրագոյն . իսկ սորվելու լեզուն նախ հայերէնը և պոլազաներէնը պիտի ըլլայ , որ աս երկուքը մէկ տեղ տղաքները պիտի սկսին սորվել , յետոյ ուրիշ լեզուներ :

6. Պոլազաներէն լեզուն սորվելու զերբերը , ընդհանուր ուսումնարանի մէջ գործածուած և նահանգին ընդունած զերբերը պիտի ըլլան . իսկ հայերէն լեզուի համար նոյնպէս քրիստոնէական և աս առաձաքանական ուսմանց զերբերը ըստ հաւանութեան արեւելեան ծէսերու ծայրագոյն Պատրիարքին պիտի ըլլայ , որ Հայաստան կըրնակի :

7. Գործակալութեան պաշտօնակալ մը ներկայ պիտի գտնուի աս ուսումնարաններուն ընդհանուր քննութիւններուն , որ տարին երկու անգամ պիտի ըլլայ :

8. Արժանատիները պէտք է որ գիտուն և իրենց պաշտօնին արժանաւոր ըլլան . և գործակալութիւնը պիտի հաստատէ անոնց պաշտօնը կարգադրելու օրէնքին համեմատ :

Աս կերպով կարգադրելով դպրոցներուն կարգադրութիւնը և սահմանութիւնը , որ սահմանեցան հայոցի մանկանց աս հասարակ ուսմանը և անդեանը համար , կը հրահանգենք որ ամեն կերպով աղէկ պահել :

Աս բանին հաւանութիւն կուտայ մեր հոգևոր հայրը Մոլոտայու Տ . Բենիամին Բօգոսքի . Տ . մեծ ներքին գործակալը Արտանդիանոս Մթուրգոս , արդարութեան մեծ գործակալը Վիկտորյոս

Վանդաբուզին , իշխանազուն Վիկտորյոս և Վեորդ Սուցո և Տ . առաջարկու ուսմանց Վկա Վեորդ Մսաքի :

Աս հրովարտակը գրեցաւ Նաշ , 8 նոյեմբեր , 1841 , և մեր իշխանութեան Տեղորդ տարին :

Եաշ , 25 դեկտեմբեր : Վրպիտ Ռօմանիասքա ըսած Մոլոտայի օրագրութիւնը կը հրատարակէ աս հետևեալը :

Արդեմեան կարգադրութեանը երկրորդ յօդուածին համեմատ , որ կը հաստատէ թէ՛ բոլոր ուսումնարանները և դաստիարակութիւնները ուսումնական գործակալութեան իշխանութեանը տակը ըլլան . նաև Մոլոտայի հայոց Հողաբարձութեանը բրած օրինակը ինդիքին համեմատ , Վ . Բ . իշխանը հաճեցաւ մէկ հրովարտակ մը շնորհել . որուն համար ամուս 22 ին կերակի օրը հայկազան ուսումնարանին աշակերտները սուրբ Մատուածմնի հայոց մայր եկեղեցին մէջ գահութիւն մատուցին Մատուծոյ , իրենց ընդունած շնորհքին համար . և անտոնը աս հրովարտակը կարգադրեցաւ տէրութեան պաշտօնատարներուն Տ . Վօրնիք Վիկտորյոս Մալքոբօրտաթի և Տ . Վկա Վեորդ Մսաքիի ներկայութեանը , և բոլոր հայոց ժողովրդոցը աւջին :

Ուսումնական գործակալութիւնը Մոլոտայու Վահանգիս , աս Հողաբարձութիւնն կառավարութեան Հայոց որ 'ի Մոլոտայա :

Ինչպէս որ ինդիքի ձեր հողաբարձութիւնը որ Հայոց Ուսումնարաններ հաստատելն ուսումնարան գործակալին հովանաւորութեանը տակը , որու կը վերաբերին նաև ուրիշ բոլոր ուսումնարանները , Վկադեմեան կարգադրութեան երկրորդ յօդուածին համեմատ . Վ . Բ . իշխանը հաճեցաւ ատ բանը հաստատելու և հրահանգեց հրովարտակ մը տալ , որն

որ 8 նոյեմբեր 1841 ին ստորագրեալ և օրէնքով հաստատեալ ձեր հողաբարձութեանը կը խրկուի . իմացնելով նաև որ ասիկց կուէ նոյն հաստատուած կանոններուն համեմատ կառավարել նահանգիս ուսումնարանները , և ծանուցանել ուսումնական գործակալութեանը կարևոր գործադրութեանը համար :

Մտորագրեալ

Բենիամին Մեարա զօրեա , Վ . Սուցո :
Գ . Սուցո . Գ . Մսաքի :
Վարսաղար Գ . Վալեման սէրտար :

Ընդգիացուց քանի մը արտառուց օրէնքները :

Մէկ օրինակուր ժառանգ մը զբեկելու համար իր ժառանգութեանէն , պէտք է որ կտակով շէրնի մը ձգվի անոր , չէ նէ բոլոր ժառանգութեանը կը տիրէ :

Թէ որ ազարակէ մը կամ ուրիշ անտուր տեղաց մեռել մը անցունելու ըլլան , նոյն տեղը հասարակութեան կըլլայ :

Երկրորդ աստիճանի հօրեղծօր որդիքը չեն կրնար մէկըմէկ առնել , բայց առաջին աստիճանի հարազատ հօրեղծօր զաւկները կրնան ամուսնանալ մէկըմէկու հետ :

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ ՏԱՃԿԱՍՏԱՆ

Օփուսիս , 27 փետրվար :

Քաղաքիս առուուրը հասարակօրէն մեծ անշարժութեան մէջ է , աս պատճառով հիմըկուհի մայ աղբանոց զիններն ալ անուով միայն են , ու ծախու առնող խիստ քիչ կայ . բայց կը յուսանք թէ , զաղղ իսկան շոգեմալը՝ որ վաղը կուգայ Մարտիկայէն , յաջողակ առևտրական լուրեր պիտի բերէ :

Պաշարոցները բոլոր իրենց ուժը Միւլիարով պատնէշին վայ պիտի ուղղեն , որուն անդրադարձները մորը ճիւղարարար անուն դնելով՝ անտոնի պատնէշի սեղ զրած էին , անանկ որ ըսած էր հրամանատարը . « Թէ որ գաղղիացիները աս պատնէշը անհետ բրաննէ , ևս յաքօպէն 1) կը ըլլամ » : Իսկ Պոնափաթ իր կողմանէ կը հաստատէր թէ աս ամբողջութեամբ անհետ կ'ըլլան ևս թանապան կրկու ժամ անցնելէն ետքը՝ գաղղիացոց բանակը Վուրն պիտի մտնայ :

Քօգտօրի գունդը՝ տնայնալով որ սպանիացի զինուորները շարաշար կը վարեն քանի մը ինքնակամ զօրքերու հետ՝ որ գերի բռնած էին , սաստիկ նեղանալով սկսաւ ձեռկալիլ . այս կտիւր շատ օգնեց Վափոլէոնն ու աղէկ պիտի յաջողէր . բայց երբոր Տօփէզ մեծ զօրավորը աստա իր օգնական « օֆիշիաներէն » մէկուն զարնելու ու իյնելու , իսկոյն հրաման ըրաւ որ ետ քաշին : Պոնափաթ իր գրուել վերաւորված անոր քօփը գնաց ու ըսաւ . « Դ . . . Գ . . . որ ետ գառնալու թմրուկ զարնել տալով՝ ձեռքերէն փակցուց Վուրնը » :

Այս պաշարման ատենը՝ Պոնափաթ հարկաւորութիւն ունենալով հրաման մը գրել տալու , գիր զիտցող

մէկը մնալուց որ ինքը զօրքէ ու ան ալ գրէ . « Քօգտօրի գնդին տանապաններէն մէկը առաջ եկաւ , ու երբ որ կը գրէր՝ թնդանօթի գնտակ մը հողով ծածկեց ինքը ու ձեռքի թուղթը . « Իւրաքէ , ըսաւ տանապետը , ալ աւալել հարկաւորութիւն չունիմ » : Այս տանապետը Դիւնուոն էր , որ ետքը Վաղղիայի տէրութեան մարաչախար եղաւ :

Ղիպարաբար ըսած պատնէշին գէօք եղած զղեակը (թագկան) սաստիկ ձեռկալեալ թշնամիներուն թնդանօթի գնտակներէն , յանկարծ կործանեցաւ . ու երբ որ թնդանօթաձիգ զօրքերը մեծ վախի ու շփոթութեան մէջ ինկած կը փախչէին , Վափոլէոն շուտ մը աս խօսքը գրել տրվաւ խոշոր գիրերով զղեակին մէկ կողմը . « Ընվախ մարդիկներուն թնդանօթներն են ասոնք » : Օփուսիները այնքան սիրտ առին աս խօսքը կարգալով , որ ամ մենն ալ սկսան մեծ եռանդով մը պատիւ սեպել իրենց նոյն տեղէն չի բաժնուիլ . աս քաջութեան օրինակը առաջ ինքը Վափոլէոն տրվաւ , որ հոն կեցած գեկտեմբերի 14 էն ինչուսն 17 , կը հրամայէր որ կրակ ընեն թշնամիներուն վրայ : Այսինքն քաջութեամբ ձեռկալեալ թշնամիներուն ամբողջ կործանեցին , ու Վափոլէոն ըսաւ հոն գտնուող զօրավարներուն . « Աղղը կամ խիստ ուշ որ ըլլայ վաղը չէ միւս օր , Վուրն քաղաքը պիտի

ուտէր իրիկան հացը » :

Արքայազն քաղաքը ամբողջաւ . բայց անդրադարձ երբոր կը հեռանային անկէց , կրակ տրվին նաւարանի մեծ շտեմարանոցին : Այս զարհուրելի շփոթութեան մէջ՝ ցուկանախ գերիներէն 900 հոգի հասնելով կրակը մարեցին , ու յետոյ վերադառն բանար մասն իրենց կամքով . ըսել կուզեն թէ որչափ գարշել բան ըլլայ , ազատութեան կենդանութիւն տրուող բոցովը կը մտքըրի :

Այս յաղթութեանը վրայ Տիւրքի ինդրեց հասարակաց Մղատութեան ժողովքէն որ զօրապետի աստիճան տրուի Պոնափաթին , սասնկ գրելով , « Արձաարեցէք ու առաջ տարէք այս երիտասարդը , վասն զի թէ որ ապերախտ ըլլանք նէ անոր , կարող է նա ինքնին առաջ կըրթալ » :

Քանի մը ատենէն ետքը , Տիւրքի ինդրեց սպարապետը Ղալիպի բանակին , պատերազմի ժողովոյն գրեց . « Պոնափաթ զօրավարին հանձարովն է իմաստուն կարգադրութիւնները՝ որոնք մեր յաղթութիւնը ապահովեցին » :

(պիտի շարունակուի)

1) Ընդամ կամ ընկեր սպասամբնորու ժողովոյն :

ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆ
ՏԻԵՕԵՐԵԿԵՆ ՊԵՏՄՈՒԹԻՒՆ
ԲՈՍՈՒՆՏԵՅ

Այս պատուական գիրքը գաղղիական բնագրին թարգմանելով՝ Վիեննայի Սիբիարեան ուխտէն և Սատուիա Վարագաշեան և Ն. Յովսէփ Խաթըր-ճեան գիտնական վարդապետները, անցած տարի տպեր են նոյն վանքը՝ ծախիւք Սուրբատեանց աղգասէր Յով-Տանէս աղային : Թարգմանութիւնը շատ ընտիր է, ու գլխովին նման մեր քաջ մատենագիրներուն ոճոյն՝ որոնք Տիեզերորդ դարուն ծաղկեցան :

Ուստի, խիստ օգտակար գիրք մը ըլլալով ասիկա, կը յուսանք որ փախաբանօք պիտի ընթանան բոլոր հայ-աղգի ուսումնականները, շնորհակալ ըլլալով՝ թէ այն աղնուականին աղգասիրութեանը որ տպել տըւեր է դանի, և թէ վերոյիշեալ յարգոյ թարգմանիչներուն գովելի աշխատասիրութեանը :

ՍԻՒՆԵԼՅ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Որուն մինակ նպատակը Հայոց աղգին ուսումնական յառաջագիտութիւնն է, և մասնաւորապէս Օմիւռնիոյ սուրբ Սեբորգիան վարժարանը ալ աւելի ծաղկեցնելը՝ հարկաւոր եղած գիրքեր և ուսումնական գործիքներ Արտագրիչներէլ տալով, ու նոր դասատուներ կարգելով, մասնաւոր Վշխարհագրութեան, Վիճիւրայի, Աւ-ճէպրայի և Արուարդութեան (բէսիմ) :

Այս ընկերութեան անունը Սիւնեաց ընկերութիւն գը-նել արժան գատուեցաւ, ՚ի յիշատակ այն երեւելի դարա-տուններուն, որոնք մեր սուրբ թարգմանիչներուն Սահա-կայ և Սեբորգիայ ժամանակը Սիւնեաց Վահանգին մէջ ընկելով հետզհետէ ծաղկեցան, մասնաւոր ու-թերորդ դարուն մէջ մեծ համբաւ ստացան : (տես Հնա-խօս, Հայաս. Կ, 87)

Սիւնեաց ընկերութեան հիմնադիր և պաշտպանները թղթատու մեծապատիւ և աղգասէր աղաները ըլլալով, յիշեալ ընկերութեան կառավարիչին ընտրութիւնը ա-ռանց ընդգրկու թեան միշտ անոնց հայրենասէր ինամիցը յանձնեալ է ըստ ամենայն մասին, ուստի յիշեալ Ա-ղաներուն յատուկ խնդրանքը Ղուկաս Գ. Պաղգա-զարեանը գլխաւոր վերատեսուչ ընտրուեցաւ :

Տարեկան ստորագրութեան գինը՝ Սիւնեաց ընկերու-թեան անդամ գրվելու համար՝ 50 կըուուշ է կանխիկ հատուցանելի, ու ամեն իրեք ամիս նոր ստորագրուին-րուն՝ անունները օրագրութեան միջոցով հրատարակ-վելու է :

Ով որ կը փախագի ասանկ աղգասիրական գործքի մը մասնակից ըլլալ՝ ամեն քաղաք կրնայ ստորագրուիլ, Ար-շալոյս Արարատեանին յարգի գործակալներուն գրա-տունը :

ԹԱՆԳԱՐԱՆ ՎԵՐԾԱՆՈՒԹԵԱՆ
Սուրբ Սեբորգեան Վարժարանին :

Աս թանգարանին մէջ հազար կտորէն աւելի գիրք կայ, հայերէն, գաղղիերէն, իտալերէն, անգլ-ղերէն, յունարէն, ռուսերէն և տաճկերէն լեզ-ւով. որոնց մեծ մասը խղիւրու ուսումնական յար-գելիները ծախու աւուծ են հասարակութեան սըն-տուկէն, և մէկ մասն ալ աղգասէր անձինք յիշա-տակ տըւած են :

Յիշեալ վարժարանին աղնուամեծար Վերատե-սուչը և բոլոր ուսումնական յարգելիները, խորհե-լով տեղեյս սրբազան առաջնորդ գերապատիւ Մատթէոս Արքեպիսկոպոսին հետ՝ միաբան հաւա-նութեամբ որոշեցին, որ այսուհետեւ թանգարանէն ամենեւին գիրք զուրս չելայ : Ուստի ով որ կը փա-խագի ան գիրքերը կարգալ կամ հարկաւոր բան մը նայիլ անոնց մէջ, ինչ և իցէ աղգէ մարդ, կըր-նայ ամեն օր՝ բայ ՚ի կիրակի և տօն օրերէն : Հա-մարձակ երթալ թանգարանը որ աւանձին սենեակ մին է վարժարանին մէջ, ու իր ուղած գիրքը խնդրելով գրաստեանէն, նստիլ կարգալ մինչև ի-րիկուն կամ որչափ ատեն որ կը կամի :

Աս գիրքերը կարգալու համար՝ ամսական կամ շաբաթական չի պահանջուիլ կարգացողէն այլ ձրի է :

Իշի՞ր Տէ՛վելչ օղու խանին մէջը վարժարան մը բացվեր է, ուր տեղ գաղղիական ու խաղաղական լեզու-ներուն համար, ու կոնկրետաւոր վաճառականութեան արհեստին, և թուաբանութեան գաս կը տրվի. սա զի-տութիւններուն վարժապետը յարգի Ասանիս Կէլա-թիւնիտը է : Աս և հիւնեան ու պարզ յունական լեզուն համար յատուկ դասատու կայ, որոնք յարգի Յոսիթոս Կեթրասիւն է, աշակերտ հանգուցեալ բա-րեհոյակ Վալմիւն : Սուտի ով որ կուլէ կրնայ երթալ յիշեալ խանը, ու վարժապետներուն իրենց հետ խօ-սակցիլ ամսականի համար, որն որ կը կա՛ծենք թէ չափաւոր ըլլայ պիտի :

ԱՐՇԱԿԱՅԻ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԵՎ ՍՊԱՂԻՐԸ
Հարաւոր անդամ մը կը տըւովի :

Տարեկան ստորագրութեան գինը՝ 120 դուուշ է, կանխիկ, ով որ ուղէ կրնայ ստորագրուիլ :

Խղիւր՝ օրագրութեան տպարանը :

Պօլիս՝ երկրորդ խանը Սոմճեանց Վերտիչ աղային գրատունը :

Պուրսա՝ Վաղաքճեան Սատթէոս ու Վրիգոր աղայ-ից մաղազան :

Աղէքսանդրիա՝ Աղազանեան Արապկա աղային մա-ղազան :

Վահրէ՝ Աղազարեանց մահտեի Աղէքսան աղային գրատունը :

Յոպպէ՝ Յարութիւնեան Սուրատ աղային գրատունը :

Թրքեսա՝ Արեւեան Վրիգոր աղային գրատունը :

Երզրում՝ Աղազանց Յարութիւն աղային մաղազան :

Լէն՝ Վաթիկանց Յարութիւն աղային մաղազան :

Տիարպէթի՝ Պարոն Վամիանոսին մաղազան :

Լաշ՝ Պըլլըքեան աղայ եղբարց մաղազան :

Պաղատա՝ Անդրիոյ առաջին թարգման աղայ խա-չիկին տունը :

Վաթիկա՝ Հէրմազանեան Վարդանեանց աղայ Վա-լուստին վաճառատունը :

Թէհրան՝ Առաքելեանց Թադէոս Խանին բնակա-անը :

Պոմպա՝ յարգի պարոնաց Աղանուր որդւոց և ընկե-րաց վաճառատունը :

Սիւնկափոր ու Պաղայիս՝ յարգի պարոնաց Սեթ եղբարց գրատունը :

Ի ՏՊԵՐԵՆԻ ՍՏԵՓԵՆՈՍԻ ՊԵՊՕՆԵՆ :

Բամպակ : Թուլ է, ու գնոյ առնող չի կայ. այսու ամենայնիւ ապրանք ունեցողներն անցած գի-նեցող չեն ուզեր վաճառել. սա օրվան արժողու-թիւնը հետեւեալն է :

Սպուռճա 228-230
Քրքաղաճ 225-228
Ղասապա 225-228
Ֆասօն 210-215

Ղէհրի : Բաւական ապրանք ծախվեցաւ ու կը-ծախվի ամմէն օր, 20-26 դուուշ օխան ըստ տե-սակին . հազիւ թէ 350 ըուվալ ճէհրի մնաց քաղա-քիս մէջը :

Ղխտոր : Մուսուլի ապրանք գրեթէ չի մնաց. մինչև 345 դուուշ ծախվեցաւ խանթարը :

Փայլամուտ : Միշտ կուզվի հետեւեալ գիներով :
Թրեատու տեսակը դուուշ 85-86
Անգղոյ ” 68-70
Երկրորդը ” 48-50
Վարնոյը ” 35-38

Եզան մորթ : Քիչ մը թուլ է, ու բաւական ապրանք եկաւ դուրսերէն. սա օրվան արժողու-թիւնը 6 դուուշ է օխան :

Տորոն : Միշտ կուզվի. բայց գիներուն նոր փո-փոխութիւն մը չեղաւ :

Սուսամ : Ղիւրալաճաւ է 58-60 դուուշ քի-լէն, նաւուն մէջը աւանդելու պայմանով, բոլոր ծախքը վաճառուին վրայ :

Աֆիօն : Թուլ է. դրամի հարկաւորութիւն ու-նեցող անձինքները 66½-67 դուուշի կը ծախեն չէքին :

Խասիլէ : Կուզվի ու քիչ ապրանք կայ. Վե-րիքայի լու տեսակը՝ 670-680 դուուշ է հարիւր օխան . Թրեատինը՝ 700 դուուշ :

Շաբար : Վոր փոփոխութիւն չեղաւ գիներուն. ճերմակ առաջին տեսակը՝ 235-240 դուուշ է խանթարը . Թխպաղոյնը՝ 180-190 դուուշ :

ՓՈՒՆԵԼՆԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՊՕՂԻՍ

18 փետրվար, 1842 :

Ի ծնունտ 118½-118
Օտէսա
Լիվոնիս 159
Վեննա
Թրեատ 487½-486 ¾
Ղէնովա 125
Մարտիլա 186 ¾-186

ՉՄԻՒՆԵԼ

25 փետրվար 1842 :

Ի ծնունտ 116½
Մարտիլա 182
Թրեատ
Վրանքֆորդ
Համպուրկ
Կոստանդնուպօլիս